

# ՏԱՅԱՅՆ ՍՎԵՇԻՑ

## ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՐԴԵՍ

Վարիչ-Խմբագիր՝ ԿԱՐՈ Պ. ՌԵԶԱԳԻՆԱՆ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 11

1 ՍՊՐԻՆ 1920

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

### ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԼՈՒԽ

Գաղքավայելու սկզբանական կազմակերպութիւններուն

Մեր նախորդ թիւով՝ համագործակցութեան նրան էր ուղղեցինք, Հայաստանի և Գաղթավայրերու սկզբանական և մարզական կազմակերպութիւններուն՝ յանուն հայրենիքի շահերուն:

Այսօր մենք պէտք կ'զգանք կրկնիւ սոյն հրաւերը յանուն ուրիշ շատ կենաւական պահանջմանը, որ մաս օրէն, թիւրես ամիս մը վերջ, մեզ պարուտականութեան դուխ պիտի կանչի։ Ենթադրութիւն է այս։

Ոչ մէկ առթիւ, մենք, սկզբանական կազմակերպութիւններու, այնքան օգտակար պիտի կրնանք ըլլալ, որքան մեր ժողովուրդին մնացած բնկորները դէպի ԵՐԿԻՒՐ առաջնորդելու պարագային։

Եաւ լուրջ, շատ ծանր զարդ է այս տեղափոխութիւնուրդ մը, ազգ մը, գերութեան երկրէն դէպի անկախ հայրենիքը այն ալ այնպիսի ժաղովուրդ մը որ, զարերով սորկութեան մէջ տիրացած է կարգ մը թիւրութիւններու։

Հայ Հանրապետական կառավարութիւնը ամենամեծ բնուր ունի իր ուսերուն վրայ այս տեսակէտով։ Ան պէտք ունի աշակեցներու որոնք պիտի դիւրացնեն իր զործք։

Հոս է որ հրապարակ պիտի զան մեր պատճնի սկասուտները։ Անմիտ շատ վիճ պարտական թիւն մը ունին այս պարագային։

Հոս, հայ պատճնին ցոյց պիտի տայ իր կորուն ու կարողութիւնը, իօք գիտակից քաղաքացի պիտի մտնէ իր ազատազրուած հայրենիքը, և իրենպատույ տեղը պիտի ապահով իր ցեղին պատմութեանը մէջ . . .

Ասոր համար մենք սրտազին կոչ կ'ուղղենք Իզմիրի և Եգիպտոսի կազմակերպութիւններուն, որ լուրջ եւ տեհղագին գործունեութեան մը սկսին և միշտ յարաբերութեան մէջ մոռն մեզին եւ իրարու հետ։

Դուրս զանք առայժմ միջազգային սկզբանակայ կերպով ազգայնացնենք զայն, յարմարցնելով մեր ներկայ պահանջին և մշակներ ծրագիր մը, զուտ ներգաղթի համար։

ԿԱՆԿԱՆՔ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ:

### ՃՈՂՈՎՈՒՐԴ

Զատկի Ա. օրը Զեզ պիտի դիւնեն մեր սկառուտները յօւրացներ բաժնելու համար, յաշակերկեցի զիւկելի։ ՀԱՅՈՅԹԸ ամրոց ուրբանոցներու ԱՐԲԵՐՈՒ սկզբան հազուսին պիտի յատկացուի։


Հ. Ա. Յ. Մ.



Աղեքսանդրիոյ Հայ Սկառտները՝ երդ ման յարարողութենէ վերջ տողանցքի պահուն։

## ՍԿԱՌԻՏԻ ԿԵԱՆՔ

### ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷԶ



Հայ ճետազօտիչներու (սկառութեր) <sup>(1)</sup> ընկերակցութիւնն. — Հայ ճետազօտիչներու ընկերակցութիւնը հիմնուած է 1913ին և իր առաջին պաշտօնական երդումը կատարած է 1914ին վեճակիս առաջնորդ Թորգոմ Եպիսկոպոսի, Քաղաքական ժողովոյ անդամներու և բազմաթիւ հանդիսականներու ներկայութեան։

Հայ ճետազօտիչներն ալ ամէն աարի իրենց տարեկան հանդէսը ինչպէս նաև նորեկներու երդման արարողութիւնը կը կատարէ Մայիս ամսոյ մէջ։

Գահիրէի Հայ Ճետազօտիչներու թիւը մինչ չե 130 և 140ի բարձրացած էր, բայց վերջերս,

(1) Զարժանակ է որ միջազգային Scout բառը Հայերս ամէն տեղ տարբեր տարբեր անուններով կը յիշենք, ուրախավէլ պիտի ըլլար եթէ մէկ և միակ յարմութեան մը տալու որոշում տրուէր բոլոր Հայերուս համար, փոխանակ Հայ Ճետազօտիչ, Հայ Արի, Հայ Սկառտն եւայլն տարբեր անունները գործ անելու։

ԵԱՆՈԹ. ՅՈՒԱԽԵԱԴՐԵՆ.

Մինչեւ որ բառին յարագոյն համազօրը գանձնութ մինք պիտի շաբունակե՞ք «Scout»ը գործածել բնլալի և կ'ընեն եւբռագական ուժից աղքեր «Ա. Ե. ի հետազօտիչ, արօաւախումք», կարին եւն. բառերը բոլորպին քամաքին են մեզ համար առ այժմ։

ԽՄԲԱԳԻՌՈՒԹԻՒՆ



Պ. ՍՏԵՓԱՆ ԱՄԻՐԱՅԵԱՆ

Սկառտ խմբապետ և մարզիկ, Գահիրէ։



Աղեքսանդրիոյ Հայ Սկաորտակերու երդման արարողութենէ վերջ բուրգերու կազմութիւն Պ. Մ. Խանչեանի օրով :

Maestro Riritoի միջոցաւ զոր այնքան յաջող կերպով ի վհճակի ըրած է միակ և ամենայաջող ֆանֆառը ներկայացնել ըոլոր ռատարազդի Scoulnերու միւզիւքներու շարքին մէջ :

Իհենք չորս տարրեր ճիւղերու կը հետեւի, Կարմիր Խայի խումբ, Դրոշախօսներու խումբ (Ռազմիկաներու խումբ) (pionier) և Նուեկներու խումբ, առողմէ զատ կայ Հակ Հեծերանիւորդներու խումբ (cyclist) :

Եետոյ ֆանֆառի խումբէն զատ ունինք նաև փողահարներու և թմբկահարներու խումբերը :

Կարմայաջի զբաղումներն են, աղոց վարժեցնել վարչորեալի մը առաջին ինամքներ

տալու, անոր վերքերը կապելու, զայն ինչպէս փոխազրելու, այրուածքներ գարմանելու, շատ մը դեղերու անունները սորվիլ և անոնց բաղադրութիւնը գիտնալ և վերջապէս կրակի ալիւայլ փորձեր կատարելու :

Տահիլիրայիներու զբաղումներն են, տարբեր տարրեր կամուրջներ չինել փայտերով և չուաններով. կրակ վառել կերակուր եփել, փայտերով և եղէզներով տնակներ և տաղաւարներ չինել. Վրաններ կարել և շինել և այլն :

Դրոշախօսներու զբաղումներն են, պղտիկ դրօշակներով խօսիլ և գրել, մօսսի հեռազրով դրել ինչպէս նաև սամափու, թէլէփօնի և հեռագրի մեքենաներ և թեղեր տեղաւորել և գործածել, ձեռքերով խօսիլ և այլն :

Ասոնցմէ զատ ամբողջ խումբը կ'զբաղի



Գահերէի Հայ սկաուտները, Աղեքսանդրիայէն քակելով եկաղ իտալացի սկաուտներու հետ Հայկական սրահի մէջ



#### Պ. ԱՅԵՓԱՆ ԽԱՆՋԵԱՆ

Պարկանցի ուսուցիչ և ուսուուտ պետ Աղեքանդրի Հայ և Ֆրանքական վարժարաններու տէղայն Վայք և Գոհիրէի Ալբարասու մարմատարզական ակադեմիանցին վկույտած լիւնի ակադեմիէն:

Ենթ տակա ին երիտասարդ ըլլալով Հայաստան իրմէ կրնայ սպառել կարեւոր գեր մը սկառուտական և մարզական կետնացի մէջ:

Նաև ընդհանուր մարզանքով, մրցումներ վաղելով, քայելով, գաւազաններով մարզանքներ և խաղեր ընելով:

Անփ նաև գուրզաջի խումբ մը որ բաւական յաջող է: Անցեալ տարի ընդամենը 3 մրցումներ կատարած է և երեքին մէջ ար հակառակ իր թշնամի անհա թմատ ու ժերուն, յաղթական հանդիսացած է:

Գայիրէի Հայ Հետազօտիչները շատ սիրուած են բոլոր օտար Տօսուներէն և միշտ ամենայաջողները հանդիսացած են ու է միջազգային ցոյցի մէջ, վերջին հաշտութեան կընդումի առթիւ կազմակերպուած մեծ հանդէսին մէջ հայ հետազօտիչները գերազանցած էին բոլոր օտարները, իրենց զրօշակով, միւզիքով և կանոնաւոր տողանցքով. Կիզէի Սրորթինկա քրիւպի մէջ, գովեստներու արժանացան զինու որական իշխանութեանց կողման:

Աղեքանդրիան ալ ունի իր գեղեցիկ մարդավայրով «Կամք» Մարմնամարզական ակումբը, ինչպէս նաև հայ հետազօտիչներու ընկերակցութիւնը որ նոյնքան յաջող են և կը գերազանցեն օտար Տօսուները, կարծեմ անոնց ալ թիւը 100ի մատ է:

Աղեքանդրիոյ Հայ Ֆութազոլի Ակումբը բաւական կանոնաւոր և զօրաւոր է, ինչպէս անցեալ տարի, այս տարի ալ սկսած են կանոնաւոր մրցումներ կատարել օտար ակումբներու հետ և գրեթէ միշտ յաղթական են:

Վերջարան ըլլալով ուշադրութիւնը պիտի հրատիրմէ Պալանայ սկառուտական կառմակերպութեան որ միջոցներ խորհին ընդհանուր Հայ Ական աները իրար միացնել և մէկ զրով իր Հայ Ականուտ գործել, հիմա որ դւ ութիւններ ունինք պէտք է ժամ առաջ այս ամենակարեւոր կարգադրութիւնները ընել:

Մէկ ծրագրով զործել, միեւնոյն տարազով և պուրի և միեւնոյն հայերէն հրամաններով մարզի բոլոր Հայ Ականութեւոր:

Դասիւն:

ԱՅԵՓԱՆ Ա. ԱՐԻԹՈՅԵԱՆ

#### ՀՅ ՀԵՏԱԶՈՑԻՉՆԵՐԻ (ՍԿԱՆԻՑՆԵՐԻ)

##### Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

Գանիրէի 1914ին կազմաւած «Հետազօտիչ-արդար» ընկերութիւնը պար են նախանձը շարժած ըլլալով Աղեքանդրիացիներուն, ասոնք եւս աւելցան իրենց որը կազմակեցաւ 1915ին, եւ շնորհի բայի մը զար ծովելոյ ծեռ քերու, որոնց է Տիարք Բարսեղ Օհանեան և Կարո Աշոքան իրենց յաւան ու մրացան զործունեթիւնը սառարեցմն զործին յառաջդութեան,

Առաջին առթիւ ժողովուրդը խանդիմակուուելով ույս մունարիէն իր առաջ բաժինը թերաւ հանգանակութեան, սակայն ասիկայ յարաւեւ չեղաւ անշուշտ. քանի որ պարզապէս ժողովուրդին մեծ մասը հիւէի չափ գաղտփար չունէր միաւուտիզմի վրայ նոյնիսկ առաջին առթիւն միխեաւ տպայտական կը նկատին շատեր, տըդարն ալ բանի մը ամխաներ երը ամէն բան միօրինակ կը տեսնէն և սկզբէն պայմի գործէն, երբ մանաւանդ առ միջոցներուն առաջնորդներու պակասը զգալի էր, ի սկը իրենց համազգիստին, որը ունենալու համար 15-20 որ աղջազար կ'սրբիւթիւն անբացակայելի նրկանություն համար, իսկ անզամ մը որ կունենային զայն, կ'ական ամէն բան միօրինակ տեսնել եւ հնտեւապէս պաղտիւնը ծայր կուտար.



**ԱՐԵՔՍԱՆԴՐԻՈՅ (ԵԳԻՂՏՈՍ) ՍԿԱՈՒՏ ՎԱՐԻՉՆԵՐՈՒ ԽՄԲԱԿԱՐԸ**

Թիւ 1. Խմբապետ Գ. Զօպանեան, Թիւ 2. Փոխ-Խմբապետ Մ. Թագակեան, Թիւ 3. Կարմիր-Խաչի Խըմբապետ Յ. Ամառունի, Թիւ 4. Ս. Սիրաքեան, Թիւ 5. Լ. Արփիարեան, Թիւ 6. Տ. Սէֆէրեան, Թիւ 7. Ս. Շահեան Խմբապետներ:

1915էն ասդին եթէ անդամներու մտից ելից ցանկը աչի առջեւ ունենանք կը տեսնենք որ 250 արծանագրութիւն եղած. 915—918ը. 3 տարուան շրջանի մը տեւողութեան:

Այսպէս Աղեքսանդրիոյ հետագօտիչներու կազ Խոթենէն 3 ամիս վերջ տեղի ունեցած հանդէսին, իրենց մասնակցութիւնը թիրին 130 աշաներ. մինչդեռ վեցամսեայ հանդէսին 70 հատ էին միայն. առաջին խմբապետ Տիար Մեփան Խանճեանի անբայցառքի հրաժարումէն ամիս մը յետոյ խումբին թիւը իշած էր 39իւ.

Յաջորդ խմբապինը, ստորագրեամ — առևնց տղայոց՝ կը նկատի առնելու կ'սկսի գործի եւ կը յաջողի 1'ր Մարտին բարձրացնել տղաց թիւը 110ի, այսպէս մինչիւ 1918 գարուն կը տեսէ. այդ շրջաններուն յաջորդաբար, վարչութեան մուայուն անդամներէն, Տիար Բ. Օհանեան եւ Գ. Աշլգեան իրենց հետ 3 գործօն վարչութեան անդամներով միասին կը հրաժարին, որոնց թիւը 7 ըլլապով 2ը մասցին գործին զուխը, նոր ընտրուած վարչութեան կազմին չի մասնակցելով հանդիքը չուգեցի թողուլ խումբս. Խմբապետի պաշտօն 10 ամիսներ եւս շարունակելէ յետոյ հետեւեալ պատմառով հրաժարիլ ստիպուեցայ, ծրագիր մը պատրաստած էի հետիւոն 245 քիլոմետր վագելու, (Աղեքսանդրիայէն Քահիրէ) որը վարչութեան ներկայացուցի. այդ միջոցին Քահիրէին 22 հոգինոց խուական խումբ մը միաւուներ տեղա հասան 4ուկէս օրուան մէջ. 16 հոգինոց խումբ մը պատրաստելով հաշուեցի որ նոյն ճամբան Յուկէս օրէն պիտի կրնայինը լնել, որով Recordը մենք պիտի շահէնիք 7 երկար շաբաթներ մեր գրածին պատահան չի կար, որովհետեւ վարչութիւնը ժողով ցունեցաւ. 8րդ շաբաթը ժողովը տեղի կ'ունենայ եւ ծրագիրս կը մերժուի՛ նիւթական օժանդակութեամ պատմառով, հակաւակ որ 16 հոգինոց խումբին վրաններուն եւ սարքութիւնի պիտոյից փոխադրութեան ծախար եւ ինք արգէն վրա առած էի.

\* Բաւական երկար յոգնութիւններէ վերց կարգապա-


հութեան յարատեւ մշակոյթը տղայք սիրով ընդգրկած էին, անոնց հետ մաս մը ապրողը ամիջապէս պիտի հասկանար թէ՝ այդ ուղղութեամբ ինչ ծանր եւ յոգնեցուցիչ աշխատանք էր թափուած իրենց վրայ, կարգապահն թեան մշակումը իրեն եզրակացութան ունեցաւ տըզայոց մէջ տարածել ուր եւ յարգանք մէկազմէկու հանդէս այսպէս միայն յաջողեցանք բարուած մեքենայի



**Հայ հեծելանիւորդներու խումբի վերադարձը  
Մաթարիայէն (Գահիրէ)**

Կերպարանք տալ կազմակերպութեան. յաճախ զարժանք պատճառելու ասունան Անզիացի եւ Աւստրալիացի խմբապետներու, որնց զմայլանքը խելիով կարողացանք լաւ անոն հանել եւ բարի օր մըն ալ պաշտօնապէս կանցուեցանք ծառայութեան՝ ան լինական 15րդ կեղրուն սկան ծիւանդանոցին, որը 15 օր միայն գործեցինք. Զգիլէ վերց Անզ Կար Իր Խաչէն եւ հիւանդանոցի բը ժրշկապետէն երախտապարտութեան եւ չորհակալութեան զոյց գրութիւններ տուացանք.

Հայ իմ ունեցած վարձառութեան աս նզրակացութեան կրնամ գալ որ եղիպտուէ զատ որիշ ունէ երկրի մէջ սկառալիզմը շատ աւելի լաւ հող կրնայ ու-



մշտակ սրմէ օնցքասիօփ ցը դոց մէքա ծառեցա ցղմառուայս լո՛ւ չէն օնցքագամադի (Ֆիդրաֆ) գոյքը

չմըսիափ ցը ու նէր դի մէքմէր չմըսմռար դի  
լուսու ու մնաւ մէքուս հմութեաւ մէքուս հմութեաւ

չէի ցի մըսաց ուղուց չ մէքուս հմութեաւ

չ է նիւ ու սիւց ցղմառուած դոյոզ ցրմուն  
ին չո , նոքազաւուր ցղմառիլու , նաց ուն  
թասաւ միւս ոչմուն'ի մէմաւ քղան խոռածուար  
ուսուփարմէ մէմաւու և լորջողնած ցն մէուա

դուն ցի ու դափ ցմունի  
ոչմեադիմա ցն պնասի ցուժքու ծ ճաւուժի

չ դամի ուրմագուա չուն դչմիմն որ դի  
ցղմառի ու ուս ցղմառի ու մղմարյուք ըմուն

ու և (քուք մաքարիւր) մէքրազու ցղմառուուր  
ուղմանու ախոզ , ու հիւրու ևս ճանուափ ցղոյ  
ա ու մշղուու մամ սչբունի , քղաթիլու լաղի

ցղմաքարչինափ բամբասի ճացմա մշղման ում  
ումբ ու միսու ցղմանու , խողմացիլու և ույիլափ  
ու , ցնան կիսէր մանիլու'ի , ու լուացայ՞ արմատ

չ իսէ մէքմիւունմա որ ցնան լուզան  
լու լի մ. ուղեան մամի ումախառու թ

ցղուրոյ մշղուր որ ոչ մնարմա մշղաւու  
լու որ ցղմասիանի փաչմիս և մշղուու լամայն

ու , լույունի ում ցղուր արմ միշուան ում  
ու յաս մնոյ ցղուր կրղուանա գնացմարուս

գնաբմէ լազնած յա սչբունի  
ու ցղուր ցղուր իսէ , մշղ

ու չմէ , մշղմանի լաւ յիմբնա ոչ իզան  
մունիլու , ոչ մօսն որ աք մուուխումն ա մշղուր  
լու բամբի ցղմանմին ուղմացուումիր գոյուն  
մշչ ուսչ փաչմիս և , մշչասա ոչ ին ուղման  
սամբմա և իրո , լուաք լազնած չին ըմուս

մ . չ կամիան գոհ մի— ծիւ . ոսափ զոսալ ու յամմա  
ալ նարմմու չին կմազանցախ մարտուսին մաժիլու մ . կ ըմակցրա 008 ոս ու ըուլար 086 մն . չ սմէմիւրուց  
մայս ույին , և նաց ցղմաքմարմա ասսար միշմարյուն  
միշմարյան ըմունա որ այսոց և մազուր ու , ցն մազուր  
ու յա դափարաք չըմուր լատաբան ցմէմիլումանուրմի  
ու իոգմարունցը ոչ ուղացչա , լայի զոսա մատիամմմ  
ուղարդուալ ցղմատք դարտերամմնա միշուանասար  
ու ցումուր ոչ ցղմատք դարտերամմնա միշուանասար  
ու ցղմարագամայի կուլիան որ մմ ճասոյան  
միշարագ ուրման , լայի սկզբուր մափախու մոսափի մ  
ուարու ցմունիրա ու իոյու միշմամմէ միտնամմէ ու միշուին  
սմբագուի վարապիլ

**ԹԱՐԱՔ. ՅԹՈԸ**

## ՄՐՎԱԿՈԸ ԼԱՎՃՐԱ

### ՀԱՊՈՎԱՐՑՈՒՄԱՐՄ ԹԱՎ

անրազ մաթ չին միշմանի միյափքան  
մ ոյ ցղուր մացադրոյ ըմուր , ու միշմիւրուց մաք  
ուղմաքմանուն և ուղմաքման չաց ոչ միս  
մայրոյա , ցղմաքրոյ միուանապա , ցն գլաչ  
ափուն ցի ցղմաս , չեցմուր , ցնիւղրառայա միշ  
մանման , ու միշման միշմանու որ իրմի մամաւ  
ոյոր , ցղմաքման միշմանի միշման ոչ ցմուր  
ցմուր ունուն ու միտապ ըմունա և ույին ուսուու  
ույին ունուն գոտի իմբրան զանաւ ույմանս  
կըսյան և մանիւուսամասաւ , մանիւուսահոյի  
կույս սիմայս , մանիւուսամայր ի ուղաք ու  
ափ կույս որ , ցնինա բոցալաթիմմ մանցայս  
ցնունիր միշման իսէ , լորձ ցումն սամլա մամաւ

անցնելը արդէն ինքնին մեծ գործ մըն էր, իսկ թուրք թաղերը գիշեր ատեն շատ ապահով էր, որովհետեւ բնա՛իչները կը քնանային իսկ տիվին բնաւ էր երեւնար:

Մութ էր գիշերը, եղիշէն առջեւէն կը քա լէր ու մենք կը հետեւ էինք իրեն: Հայ մէկ թաղը անցանք ու մտանք երկրորդ թաղը:

Երբ մի քիչ յառաջացանք, գիշերի լուս թեան մէջ յանկարծ շատ մօտէն ուսնաձայներ լսեցինք:

Եղիշէի տուած նշանին վրայ անմիջապէս շարուեցանք պատին երկայնքը ու կեցանք:

Հազիւ թէ մեր կեցո ածքը շտկեցինք, և ահա մէջտեղ ելաւ տիվին մը, ու եկաւ կեցաւ մենէ քիչ մը հեռու ուրիշ պատի մը աւելի երկար քեւին տակ, մեծ որտհատնում պատճա ռելով մեզ:

Մարդիկ իրենց ոտքերուն տակ չոր էին գտեր ու բնաւ ալ միտք չունէին տեղերնէն շարժուելու:

Անոնք որ իրենց կեանքին մէջ մահը գրը կած հերինեւ կը սկսեն անոր, անոնք միտյն կրնան զբալ թէ ինչ վիճակի մէջ էինք մենք:

Սրտերնիս կը տրոփէ, չունչերնէիս հատած, համբերութիւննիս կորսուած բոլորիս ալ աչքերը յառած էին խօսող խնդացող այդ սեւազգ գեստ ու սեւսիրա գազաններուն, որոնց բան ու գործը հաւ մը բռնել և խոշտանգելն ու կողապտելն էր, իսկ եթէ զմեղ տեսնէին, առաջին առթիւ պիտի կրակէին, որուն պիտի փոխադէկին մենք, ինչ որ շատ բնական էր, պիտի հաւաքուէին միւս տիվիները, կրիւը պիտի սաստկանար պիտի սպանէինք թէեւ անցնցմէ, բայց մեզ ոչ և ոչ մէկս ողջ պիտի մենար, մեր զիակները պիտի ճանչնային և այդպիտով մենք մեր մահն վերջը պատճառ պիտի ըլլայինք որ մեր ընտանիքներն ալ ենթարկուին տաճկական վայրագութեան:

Անցաւ ժամ մը, երկոր ք, և սակոյն մարդիկ մեկնելու երրէք միոք չունին. կը խօսին ու կը ծխեն:

Եղիշէն, որ քովս կեցած էր, ձեռքս սեղմեց մելմիկ ու յանկարծ ծռեցաւ գետինը, ու այդպէս շան մը նման չորս ոտանի պատի տակն սողարով հեռացաւ գնաց:

Այդ վիճակին մէջ ինքը մեզի ոչ մէկ ոգտակարութիւն կրնար ցոյց տալ, բայց իր մելնու մը նկատեցինք իրը վախի արդիւնքն կարծես թէ մեր աչքին պակսեցաւ այն համարումը զոր ունէինք իր վրան:

Անցաւ քանի մը վայրէկեան, և յանկարծ փողոցի վերի ծայրէն եղիշէի երգելու ձայնը առինք, որ կամաց-կամաց կը մօտիկնար:

Երբ եկաւ հասաւ զօրքերու քով, անմիջապէս յրջապատուեցաւ ասոնցմէ և սկսաւ հարցաքննութիւնը:

Կ'ուզէին զիտնալ թէ ո՞ր տեղէն կուգայ և ինչո՞ւ այսչափ ուշ, պատասխանեց որ իր մայրը ծննդաբերութեան մէջ է զինքը զրկած են որ դայեակ կին մը կանչէ, բայց ինքը չէ կրցած գտնել դայեակին տունը ու այդպէսով ձեռնունայն ետ կը դառնայ:

Հայնոյութիւններէ և մի քանի ապտակէ վերջ տիվին յրջապատած զինքը առին ու տարին կառավարութիւն, ու երբ ասոնք մեկնեցան, մենք անցանք թուրք թաղը:

Հազիւ թէ քաղաքի դռներէն դուրս եւ լանք՝ սրչալոյսը բացուեցաւ:


Ճշմարիտ Հայրենասիրութիւնը նուիրումին ու անձնազո՞նութեան մէջ կը կայանայ, և ահա մէկը, մանուկ մը որ ինքնինքը կը մատնէ գաղանին ձեռքը այդպէս անակնկալօրէն և կը փրկէ ութը կեանքեր և առնուազն ութը ընտանիքներ:

Երկու օր վերջը, տրուած քանի մը ոսկի կաչառով կարելի եղած էր աղատեկ զինքը:


Վերադարձիս ջերմօրէն համբուրեցի իր ջինջ ճակատը:

#### ՍԻՍԱԿ ՆՈԼԻԹԱՆՑՆԱՆ

#### ԱԿԱՈՒՏԸ ԱՆՍԱՌԻՆՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ



#### ՊԱՏՈՒԷՐ ՆԵՐ



Գ.

\* Մի աւրեր թռչունի բոյնը՝ մայրական սիրոյն զըլուն զործոցը, Աստուած բոլոր ծնողած սրտին մէջ զըլրածէ անսահման գութ մը, եւ իրենց զաւակներուն կորուսը կ'ընկղմէ զիրենը յուսահատութեան մէջ:

\* Նոյն խոկ քու բարւոքմանդ աշխատած կ'ըլլաս, երբ իննդաններու համար արդար, կարեկիր եւ բաղցը զլլաս,

\* Եղբայրներուդ համար գորովալիր եւ համոյակատար եղիր բայց եղիր նաեւ բաղցը եւ կարեկիր Աստուծոյ աններ արարածներուն համար բարիէ եւ իննայէ անոնց նաեւ ամենախոնարհներն անզամ, իբր Աստուծոյ մեռակերտին մէկ մասը,



Պ. ԱՆՏՈՆ ՅՈՎՈՒՔՓԵԱՆ. — Եգիպտոսի Միջազգային Marathon վազքի յաղթականը որ Աղեքսանդրիայէն Դահիքէ, հեթևանիւի մրցումին առաջին կ'եւլէ 9 ժամ՝ 37 վայր. Էն կտրելով՝ 235 քիլոմէթր. ճամբան  
Բ. — Պ. Լեհուն ՅՈՎՈՒՔՓԵԱՆ. — Եղբայրը Անտօնին, նոյն մրցումին մէջ Բ.ը.  
Գ. — Պ. ԿԱՐԱՊԵՏ. ՕՀԱՆԵԱՆ. Նոյն մրցումին մէջ Գ.ը.

\* Զանայ չարը քաղցրութեան բերել, իրեն հասկցնելով թէ վայրագութիւնն ու անզթութիւնը կը խաթարեն իւնդանիները, Խոշցնդու կ'ըլլան անո՞ց մեծնալուն, կը նու ազեցնեն անոնց հասոյթը եւ կը կարմեցնեն անոնց հեանքը.

\* Կենդանիներու համպէպ բաղցը ըլլալ մարդկութեան պարտականութիւնն է զանոնք խթչաքել, վայրենութեան աններելի արարք ժրն է,

P.<sup>o</sup>. Square

\* Երբ մարդ զարժուի կենդանիներու չարութիւնընել, քայլ առենէն մարտոց առ կ'ո՞նէ,

### *Lerwülf an dhuukka*

\* Այս գատը որ կը գարնէ անպաշտպան կենդանիի մը  
(թէպէտ եղբեմն կինզանին խնդիմք պաշտպանելու կա-  
րող, բայց չարութեան դէմ չարութիւն ընելու մէջ շատ  
բարի), այն զինով եւ բարեկամիբու թշուռականք որ կը  
վիճասորէ իրեն հաց սուող ծառան, մարդ չէ այլ ան-  
բան մը որ բոլոր աստուածային շնորհները կ'ողջանէ-  
իր յանցանիներուն. սխալներուն պատճառով, հպատակ-  
ներէն վար՝ ինկած թագաւոր մըն է.

\* Թռ. Արքունիք թեան մկնորսութեան անունի տակ բոլոր անասուններու զէմ պատերազմ մղող մարդք արիւնարքու եւ Փասակար է. Օր պիտի զայ որ օգտակար կննդանիներու պահպանութիւնը պիտի մանչցուի եւ իբր օրէնք պիտի մնունուի.

\* Երկրագործութեան և հանրութեան օգտին համար թուղթներուն օգնել եւ պաշտպանել հարկ է, եթէ զբացուի այս օգնութիւնը արգէն դիւանդ եղող մեր ուժը վերջիվերջոյ պիտի ոչնչանան միջատներու կատաղի խածուածքով. Միայն թուղթներն են կարող մեզ

պաշտպանել միջատներու ցաւակի բազմածնութեան եւ անոնց անյագ բաղդին դէմ,

Sofp. Rhdo

\* Բնութեան ընդհանուր տնտեսութեան մէջ, թըր-  
չունիերը մած ծառայութիւններ կ'ընծայեն մարդուն. զոր  
օրինակ, արագիլի 1 ման բարձրասրուն թաշունները եր-  
կերը կը մարքին շատ մը վնասակար սողուններէ, զի-  
շատիչ թուանները կ'անհնատացնեն նեխած մարդինները.  
Ննդուկը եւ միւս տեսակ թաշունները միջատներու զիմ  
յարաւեւ պատերազմ մը կը միւն որ օգտակար է, երկ  
բացործութեան.

Thiſſoli

\* Ներելի չէ մարդուն, իր զուարձութեան համար, զրկել երկրագործութիւնը իր ամենաօգտակար օժան դալիներէն թռչուններէն,

Fbrumwsh. Sölk

\* Մալդը կենդանիներու հանդիպ իր վարժութափը,  
կը թուի թէ աւելի բռնաւոր է բան թագաւոր եւ տէր  
անոնա.

Gurneys English

#### **SOME PRACTICAL SUGGESTIONS**

#### Handwritten signatures

ՄԱՍՆԻՑԻԿԱՆ

Առենիկ մը ի-վեր երկուուսեի յայտնած փափա-  
փին համաձայն Բերյոյի և Շիշլի Մասնաճիշե-  
ռու մէց, Ասխուրդ կիրակի 28 մարտ եղած ժողո-  
վով մը երկու մասնաճիշերը միացան և «Քերա-  
-Շիշլի» մասնաճիր անունը ստացան և իրենց  
գրասենեակը ունեցան Բամկալրի զերեզմանաւան  
մէջ կոլիկ կահարուրումով մը։ Հուն պիտի շինեն  
ևսեւ զեղեզիկ մարցարան մոնի աշ։

ՍԿԱՆԻՏՈՎԱՆ ԿՈՐԴԱՊՈՀՈՒԹԻՒՆ

→→→•••←←←

ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ

Բ.

Մեր նախորդ յօղուածով (թիւ 2 «Հայ Սկառաւ») ըսած էինք թէ կազմակերպութիւն մը եթէ կարելի ըլլայ մեքենայի մը վերածել յառաջդրուած նպատակին ալ չափագիտական ճշտութեամբ կարելի կ'ըլլայ հասնի. այդ ո՛ և է մեքենայի մէջ շարժիչ ուժը միայն մէկ հատ է, այդ միակ շարժիչ ուժն է որ կ'երթայ բաժնութիլ մեքենային զանազան մասերուն մէջ անոնց պատշաճ շարժու մներ տալով պարագան այն է նաև հոգի ունեցող մեքենաներուն. Ժարգուն և անասուններուն համար, անոնց մէջ ևս ամէն շարժու ու զեղէն բղինելով կը տարածուի մինչեւ ծայրագոյն մասերը. այսպէս պէտք է ըլլայ նաև այն ամէն կազմակերպութեանց հաւար որոնք կ'ուզեն զրական արդիւնքներ ձեռք բերել, ասոնց էն պզտիկ շարժումները անգամ պէտք է միակ աղբիւ ը մը ունենան, բանակի մը հաւար այս ազբիւրը իր սպայակոյան է. սկառ տական խումբի մը համար իր խմբապետը:

Ուրեմն կազմակերպութեան մը մէջ միայն մէկ հատ պէտք է ըլլայ աղբիւրը որմէ պիտի բղին նոյն կազմակերպութեան չուրջ բովոր հրամանները, և ինչպէս անհատի մը մէջ մէկէ աւելի ու զեղ չկընոր ըլլայ. նոյնպէս կազմակերպութեան մը համար կրկնակ կամ աւելի հրամայողներ չեն կրնար ըլլալ:

Այս ընդհանուր աեստ թենէն վերջ հետեւինք այժմ մեր սկառտական խումբին զոր թողած էինք կազմ վիճակի մէջ: Ա բակները նախա պէս պատրատուած ծրագրի մը համաձայն իր տասնապեսներուն պէտք եղած հրամանը կուտայ և ասոնք իրենց խմբակներով նոյն հրամանը կը կատարեն. Ա յրապետներին ալ սկառտաներուն փոխանցուած հրամանը միայն միւսներուն կող է ոչ միայն պէտք է գործադրուի այլ և ճշդիւ, կիս առ կիս ի զոր դրուի ահա այս է հրամանին հնազանդուրիւն ըստածը. վասնզի հրամա-

նին չը հնազանդիլ պիտի նշանակէր այդ հրամանին հակառակ ուրիշ հրաման մը տալ իր կողմէ ինչ որ նոյն մարմարոյն համար երկու հըրամայող պիտի ըլլար, որուն անտեղութիւնը վերեւ բացատրեցինք արդէն:

Երբեմն կը պատահի որ խմբապետը սխալ հրաման մը տայ և հրամանը ստացողը զայն գործադրու միջոցին զգայ անոր սխալ ըլլալը այսուհանդերձ պէտք է դարձեալ կէտ առ կէտ այդ սխալ հրամանը կատարէ:

Տիսիրինի վրայ գաղափար չունեցողներուն ասիկա քիչ մը տարօրինակ կը թուի սակայն հիմայ պիտի ապացուցանեմ թէ ինչու այսպէս պէտք է. պահ մը ենթագրենք 200—300 հոգինոց զինուորական խումբ մը որ յանկարծ ինքնինքը թշնամիէն պաշարուելու վտանգին մէջ կ'զգայ, հրամանատարը փրկելու համար իր զօրքին մեծ մասը պզտիկ մաս մը զոհելու որոշում կուտայ և կը հրամայէ մէկ երկու խմբակի անանկ շարժում մը ընել որ ճիշտ թշնամիին շարքերուն առաջքը իյնան, այսպէսով թշնամին զբաղեցնելով միւս զօրքին նահանջը պիտի ապահովուի. արդ այս ծրագիրը ի՞նչ կ'ըլլայ եթէ այդ մէկ երկու խմբակին տասնապեսները հրամայուած շարժումը կատարուած միջոցին թշնամիէն պաշարուելուն տեսնելով հրամանը սըխալ տրուած ենթագրեն և զայն գործադրելէ հակենան. անշուտ ոչ միայն այդ մէկ երկու խըմբակը այլ անբողջ խումբը թշնամիին ձեռքը կ'իյնայ:

Սխալ հրամանի մը գործադրութենէն յառաջ գողիք վնասին պատասխանատուն միայն հրամայողն է և թէ հրամանը կատարով ոչ մէկ պատասխանատուութիւն ո՞նի: Եզրակցնելու համար եթէ ըսինք թէ խումբի ծրագրին յաջողութեան գլխաւոր աղդակը կատարեալ հնազանդութիւնն է սխալած չենք ըլլար:

Այս բաժինը վերջացնելէ առաջ անցողակի կերպով սա ալ ըսիմ թէ կան երբեմն բացատրէ պարագաներ որոնց մէջ հրամանի մը անսաստելու կամ նոյն իսկ ընդվղելու, ըմբուստանալու իրաւունք կը տրուի. ինչպէս երբ բացէ ի բաց օրէնքին հակառելու, ու խար դրմելու կամ հայ բնենիքին դաւաճանելու պէս հրաման մը կը տրուի Արմարիս

Ա.ՐԾԱՆ ՅԱ.ՆԱԽԵՆ.Ը

# ԻԶՄԻՐԻ ԿԵԱՆՔ

Իզմիր 12 Մարտ 920

Ստացայ Ձեր 2 Մարտ թուակիր նամակը որ մեծ հաճոյք պատճառեց ինձի . . . սկառտական վեհ ու ազնիւ գաղափարի անխոնջ ու յարատև առաքեալներ էք ոք Ձեր առջև կանգնող արգելքները հեգնելով և փշելով կ'ընթանանք միշտ այն ուղիէն որ մեր մանուկ երիտասարդութիւնը պիտի տանի բարոյականի գագաթը . . .

Դուք, «Բարձրացիր բարձրացւեր»ի վարդապետներ՝ ոք Ձեր գլուարկներուն վրայ կը կրէք Մասիսի ձիւնապատ սէգ գագաթը . . . մենք կը պաշտենք այդ նշանաբանը :

Կ'ըսէք թէ պաշտօնական յարաբերութիւն սկսեր էք մշակել Եւրոպական սրօրի և սկառտական կազմակերպութիւններու հետ. շատ գովելի է այն գրքունէութիւնը, վասն զի մենք որ պարզ հնատեղողներ ենք անոնց որոնք ստեղծեցին ու կերտեցին սկառատիզմի վեհ ու գեղեցիկ գաղափարը ու անոր իրագործմանը համար այնքան ջանքեր թափեցին, մենք անկեղծ և հիացող աշակերտներս Պատըն Բառէի, շատ ու շատ պէտք ունինք անոնց օժանդակութեան. օժանդակութիւն մը բարոյական եւ նիւթական որուն երբեք չեմ կասկածիր.

Ես որ յարաբերութեան մէջ եմ Անգլիոյ (Լոնտոն, Մանչեսթըր) նիւ Եօրքի, Անթէրտամի եւ Լիզանի սկառտաներու հետ բարոյական օգուտէ մը զատ ունեցայ նաև նիւթական օգուտ մը. ոքառտական հանդէսներու, պրօժիտներու, գիրքերու, գործիքներու տեսակէտով :

Անցեալ որ Անգլիացի սքառուտ Մասթը բարեկամէս ստացայ նամակ մը որով կը հրաւիրէր զիս ներկայ գըտնուելու եւ մասնակցելու իրքեւ հայ սկառտատ այն միջազգային մարզախաղներու սկառտական մեծ մրցումի հանդէսին (Jamboree) որ տեղի պիտի ունենայ Լոնտոն քաղաքէն 50 մզոն հեռու Յուլիս Օգոստոս ամիսներու ընթացքին, կազմակերպուած Անգլիոյ կեդը. Սկառտաներու Միութեան կազմէ :

Սոյն Jamboreeին պաշտօնապէս հրաւիրուած են ֆըրանսայի, Էտալիոյ, Ամերիկայի, Յունաստանի, Բոլոնիոյ, Բորթուկալի, Սպանիոյ, Հուանտայի, Զվիցերիոյ, Զինի, Ճաքսոնի, Շուէտի, Նուլվեկիոյ եւայլն. սկառտաներու ներկայացուցիչները որոնք իրենց ամէն պիտոյքներով պիտի փոխադրուին խաղավայրը :

Ազնիւ բարեկամն, կը ինդթէ չը մերծ եւ առաջարկը եւ գալ Մասիսի վերջերը Լոնտոն իմ սկառտական բոլոր կազմածովս իրք հիւր իր տանը մէջ ընակելու, արդէն Մը. Պատըն Բառէի հրաման տուէր է բարեկամիս որպէսզի եթէ կ'ուզէ հայ սկառտաներ ալ հրաւիրէ մըրցման. բայց աւա՛ղ ոք մեր կացութիւնը կը պարտ դրէ մեզ մասլ հզմիրի մէջ :

Եթէ կը փափաքիք եւ կը հետաքրքրուիք, սոյն մեծ հանդէսին մասին բրոկրամը եւ լաւ տեղեկութիւններ կը գրիեմ Ձեզ,

Շատ ու չափազանց գնահատելի է Ձեր փափաքը միանալու հզմիրի սկառտաներուն հետ. մանաւանդովելի է այն գաղափարը որով Ձեր միութեան մասնա-



Պ. Մկրտչիջ ԵԱՆՐԴԵԱՆ

Այտընի նահանգին հայ սկառտաներու պետ, և մասնագէտ ֆութապօլիստ, ոք ձեռագիր պատրաստած ունի ֆութապօլի խաղի ուսումնասիրութիւն մը, հրատարակելու համար :

Բաւակ ու լուրջ դեր մըն է որ ստանձնած է հզմիրի պէս կարեւոք կեդրոնի մը մէջ, շատ բան կ'սպասենք իրմէ :

Ճիւղը կ'ուզէք հաստատել հոս. շատ օքտակար ու կարեւոր գործ մըն է այդ մանաւանդ ոք այս ներկայացնելութիւնը իր կատարելիք աշխոյի գործունէութեամբ եւ սուր փրօփականտով կարճ ժամանակամիջոցի մը մէջ պիտի հաստատէ կապ և համերաշխ յարաբերութիւն երկու եղբայր սկառտական կազմակերպութիւններու միջեւ :

Այն ներկայացուցչութիւնը մեծ ընդունելութիւն պիտի գոտնէ հզմիրի մէջ :

Հատօնց ես ու շատեր խօսած ենք Պըն. Եանդքեանին այս գաղափարի մասին, ինքը կայտառ եւ եռանդուն երիտասարդ մըն է, ան եթէ ուղէ շատ լաւ կրնայ օգտագործել իր շուրջ բոլորուած անձնուէր երիտասարդութիւնը<sup>(1)</sup> :

Կը հարցնէք թէ ինչու չենք ընդունեիր «Բարձրացիր, բարձրացուր» գեղեցիկ նշանաբանը և փոխանակ ֆուր դ լի նշանին մեր գլուարկներուն վրայ չենք կը Պատիսի միւնապատ սէգ գագաթը :

Ես կը հանամ Ձեր հայրենասիրական գեղեցիկ գաղափարներուն վրայ, մանաւանդ կը սքանչանամ այն Աթարձրացիր, բարձրացուր գոհար նշանաբանին որուազնիւ ու անկեղծ հետեւոյններն էք, և ույսին ինչքան հպարտ պիտի գգայի ինքզինքս երբ գլուարկիս վրայ կախուած տէսնէի այս նշանակը :

Բայց ես այսուամենայնիւ իբրեւ սկառտական գա-

(1) Պ Մկրտչիջ Եանդքեան լրակով Ականիս մը, մանաւանդ Սկանդի Պէծ Մը իզմիրի սկառտաներուն, բարյական մեծ պարտականութիւն մը ունի կատարելիք այդ ժամակեռվ պազարին պատասխանատու լը մնալու համար ազգին առցեւ, մենի կ'անդրադառն ամի լիքին ուրիշ առքիւ:

ղափարներու զիտակից մը համակարծիք չեմ կրնար ըլլալ ձեզ. դուք կ'ուզէք ազգայնացնել, բարեփոխել նոյն անվտավական նշանաբանը որը սկառատական երեք խռատումները կը խորհրդանշէ:

Ինչու մեկդի նետենք այդ նշանը չէ մի որ մենք, դուք, ամէնքն աւ, ըլլան անոնք Հայ Ֆրանսացի, Ամերիկացի, ձարձն, կամ Չինացի թօնեց իբրեւ ուսուցիչ կը ճանչնան Անդիւյէն. Պատըն Բառէլ պատուական Անդիւցին, չէ որ մեզ ամէնք սերջչեց սկառատական ազնիւ գաղափարը, ան չէ որ մեզ առաջնորդեց ուղիղ ճամքէն. ուրեմն պարտաւոր ենք ընդունիլ այն ամէն ինչ զոր համաշխարհայինն սկառատիզմը կը պարտադրէ մեզ.

Ինչու ազգայնացնենք այդ նշանաբանը. (1)

Ահա հարցում մը որ կ'ուզդեմ ձեզ եւ որուն պատասխանը կ'սպառէր,

Կ'ստանանք Զեր «Հայ Ակադեմ»

թերթը. ասոր հրատարակութիւնով դուք ծանր ըեւ. մը ունիք ձեր վրայ. անժվ կը պանծացնէք նաև. մեր իզմիրը բայց ափսոս որ մենք չենք կրնար պէտք եղած գնահատութիւնը ընել անոր որ կը վայելեր սկառատական ոգիին:

Որ մը երբ ձեր այդ թերթը ցոյց տուի մեր Ամերիկացի պետ Մը. նկումնի, նախ զարմացաւ եւ յետոյ հիմացաւ. . . Ինչպէս ես իմ համեստ գաղափարովս սքանչացաւ ձեր գործունէութեան վրայ. . . եւ խոստացու ամէն զահողութիւն ընել իմ ուժի սահմանին մէջ:

Շատերու կարծիքով ձեր թերթը ուղղակի միջոց մը կ'ըլլայ բոլոր հայ սկառատներու մէջ կ'սպ մը հաստատելու եւ գաղափարը անրածելու.

Ակադեմական բարեւելեռով  
ԶԱՀԻՆ ՑԱԲԷԹԵԱՆ

## ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆ

386

### ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐՈՒ ՄԷԶ

Պոլսահայ այնքան սիրու ած «Մարմնամարդ» թերթի անհետացումէն ի վեր Եզիդա առնայ Տրոյի հետեւողները բոլորովին զրկուած էին այն հրապուրիչ և քաջարերական յօդուանները կարդալէ զօրս առարաքիւ Շաւարշ Քրիստոն և իրենները կը հրամցնէին անդնդհատ բրարականտ ընելու մարմնաւարզը ընդհանուր հայութեան և անօր օգուտները ընդհանրացնելու պարաւորիչ կերպով բոլոր հայ դպրոց ներու մէջ և այս մըներ կազմել. մէկ խօսքով հայ երիտասարդը սիրահար ընել մարմնակը թանքի:

Ես ալ այդ ժամանակէն մարմնամարդի հետեւոց մը ըլլալով ու զեցի այդ թերթի նպատակին իրագործման աշխատիլ.

Վսահօրէն կրնամ ձեզ ապահովցնել թէ Եղիպտայահութեան մէջ բոլոր ակումբներու և սկառափափմի հիմերը կազմուեցն «Մարմնամարդ» թերթի ներւնչումներով և որոնք այսօր մէյ մէկ կարեւոր դիրքեր ունին ընդհանուր Եղիպտոսի օտար ակումբներու կարգին:

Վսահ եմ թէ «Հայ Ակադեմ» այս ուղղով շինարար զործ մը պիտի լրացնէ:


Աւելորդ է հոս յիշել թէ «Հայ Ակադեմ»

մեծ ընդունելութիւն գտաւ բոլոր Եղիպտահայ մարդիկներու և սկառատներու շրջանակին մէջ. կրնաք վսահ ըլլալ:

Աւարատ Ակումբ. — 1914ին հիմնուած է Աւրարատ հայ մարմնամարդական ակումբը զորքանի մը տասնեակ անդամներով սկսած է Գահիրէի Գալստան Ազգ. Վարժարանի պարտէլին մէջ, շատ տկոր պիւտճէով մը հազիւ քանի մը խաղեր կրնար կատարել տալիր անդամներուն, բայց շնորհի անոնց եռանգուած այիստութեան կրցաւ մէկ քանի յաշորդական հանդէսներ սարքել և գործիքներ հայթայթել, վերջապէս քիչով սկսուած այս գործը ինչպէս ըսի, քանի մը կամքի տէր երիտասարդներու անյուսահատ ջանքերով 50—60ի չափ անդամներ իր շուրջ կրցաւ բոլորել, յետոյ վարչութիւնը շատ մեծ դժուարութիւններով վարձեց բնուրածակ գետին մը իբր մարդավայր ուր՝ նորէն տյոյ նոյն անյուսահատ երիտասարդներու անխոնջ յանակցութեամբ այդ ամայի զետինը գեղեցիկ և հրապուրիչ մալ կարանի մը վերածուեցաւ և այսօր Աւարատ մարմնամարդական ակումբը ունի իր յատուկ մարդարանը, իր մէջ ունենալով՝ թէնիսի գաչոր հանդերձարան շէնքը, իր առշի սենեակներով միատեղ, ելեկտրական լուսավոռութեամբ և կահաւորու ած, որոնց համար 4—500 ուկի շափ ծախուած է:

Աւարատան ունի 130ի չափ անդամներ ուրնց մէկ մասը իր համակիր միայն վճարող պարզ անդամներ են իսկ միացեալները զործօն

(1) Մօտաւոր բիւռ մը կը պատասխանեմ այս հայումնին:



Պ. Պ. ԹՈՒՄԻԿ ԵՒ ՍԻՄՈՆ ՍԷՏէֆանեան ԵՂԲԱՐՔ

Դահիրէի լաւագոյն մարզիկները որ մեծ չափով սատարած են նոյն տեղի մարզական ռդիխ տարածումին։

անդամներ՝ որոնք շաբաթը Յ անդամ դիշեները միայն մարզանք կ'ընեն որովհետեւ գրեթէ ըս լորն ալ արհեստաւոր, պաշտօնեայ և դպրոցական աշակերտները են որ ի մի հաւաքելը միայն գիշերները կարելի է ըլլայ. իսկ կիրակի օրերը թէ առաւոտ և թէ ցորեշէ ետքը մարզարանը գրաւուած էրը իր երկուս թինիսի անդամներով։

Ամէն տարի ներքին մրցումներու հաջոկա մը կը սարքուի որոնց մէջ միշտ յաջող մարզիկներ ունեցած ենք, տարին քանի մը զաշտային պտոյտներ կը սարքուին և շատ յաճախ ալ հեծելանիւով պտոյտներ և քանի մը անդամներ ալ հեծելանիւով շատ երկար ճամբորդութիւններ ըրտծ ենք մինչև Աղէքսանդրիա և այլուր, ուսոնց մէջ յիշատակութեան արժանի են Պրք. Աստօն Յովաէլինան - Եգիպտոսի մի ջազգային մարաթոն վազքի շամբիօնը - որ հեծելանիւով Աղէքսանդրիան. Դահիրէ 235 քլմ. տեղ 9 ժամ և 37 վայրկեանէն առարտեց, եր կրօրդ իր եղբայրը Լեւոն Յովաէլինան և երրորդ կարապետ Յնանեան որոնք այնքան յաջող էին : «Արարատ» ունի նաև իր Փոթոլի խումբը որ չունենալով իր յատուկ Փութազոլի դաշտը. չէ կրցած շատ կանոնաւոր կերպով մարզուի այդ ճիշին մէջ։

«Արարատ»ի 19.6ի Heliopolis Stadiumի մէջ սարքած տարեկան հանդէսը, զելավարութեամբ իր մարզանքի ուսուցիչին Պր. Ս. Խանճեանի, իր տեսակիւ մէջ միակը եղած է դ'ը բոլոր օտար ակումբները և օրուան թերթերը խիստ մեծ զովեսանելով զնանատեցին։

Ներկայիս «Արարատ» վեհակը բաւական գոհացոցիչ է բայց աւելորդ է ըսել թէ մի-

նակ իր ուժով լնթացող գործ մը չի կրնար հակոյ քայլեր առնել քանի որ ժաղովուրդը և ազգը պէտք եղած աջակցութիւնը չնուիրեր այս ազգօգուտ ձեռնարկին, այլ կը թողուն որ ինք մինակը իր ձեռքէն եկածով միայն քարէ։

«Արարատ»ի մասին վերջացնելէ առաջ բահմ թէ Արարատի բոլոր անդամներս շատ բան կը պարախնիք Սետէ ֆճեան եղբայրներուն ի մասնաւորի Պր. Թումիկ Սետէ ֆճեանի Արարատի 5 անդամների Աստենադպիրը որուն Արարատի սիւն արժանաւոր անօւնը առուած ենք։

#### ԱՏԵՓԱՆԱՄԻՑՈՒԱՆ

#### ԻՆՉՈՐԻ ԶԵՆՔ ՕԳՏԱԽԻՔԻ ՄԱՐԶԱՆՔԻՆ

Բ.

2) Ինչպես պիտի խաղելի. - Եւործքը դուրս, ուսեկը ետ, գլուխը վեր բռնած առնուազն 50 մետր հեռուն պէտք է տեսնել, երկու ոտքերը հաւասար ու ժգնութեամբ պէտք է կոխել, թեւերը հաւասար չափով քիչ մը դէպի ներս շարժել բերանը միշտ զոց, չնշառաւթիւնը միշտ քիթէն։

Մարդիկ ընդհանրապէս աջ ձեռքով գործ կը տեսնեն, բնական է աջ ձեռքը աւելի զօրաւար կ'ըլլայ. բայց ընդհանրապէս դիտուած է թէ որ ձեռքով որ շատ կը գործէ, նոյն աւոր մինչև Յ անթիմիթր ինկած կ'ըլլայ միւսն. այս պակասութիւնը կարելի է դարմանել երկու միշտ զոցաւ միշտ աշխատցնել տեսքը և քայլու ցամանակ ինկած ու ոքնառապիտնել, եսու

տանիլ և կամ ձեռքը բաճկոնին գրպանը անցնելով թեւը միշտ վեր բռնել, ժամանակի ընթացքին մէջ ուսերը կը հաւասարին:

Ծուռ կոյսալլը շշիելու պիցոցներ. — Ծըռած ոտքը մեծնալէ յիտոյ չի չակուիր այս չափով ինչպէս պիտի շտկուէր եթէ երախայութեան շրջանին ծնողքները ուշադրութիւն դարձնելով առաջքը առնէին: Իսկ կրուկի ժողովիւնը որուն հետեւանքով շատերը դուրս կամ ներս կը կոխին և այդպիսով կը ծռեն կօշիկնոլ, կանոնաւոր քալելու արգելք կ'ըլլայ և թէ չափազանց ագեղ երեւոյթ ունի:

Ենթական եթէ կօշիկ շինել կուտայ, մասնաւոր պէտք է ապսպրէ կօշիկին քարչապարը ֆորթ) ուժեղ կարծր, և աջ ձախ չունենայ ծռելու պարագային կարողանայ իսկոյն փախնի փոխ գործածել իսկ ամէն ևէկ քայլ առած առեն միտքը իշխելու է ոտքին որ հակառակ կողմին ուժ տայ, այսպէս եթէ տեւականօրէն շարունակէ կարելի է ծռած կրունկը շտկել:

3) Ինչպիս պիեֆ և նսիլ, ուսեղ, կարդալ, գրել կարել եւ աւշիլ. — Նսիլ մէջքէն վեր ուղիղ, կուրծքը դուրս ուսերը ետ, զլու խը միտքարձր. ուսեղ կուրչքը՝ սեղանէն հեռու, զլու խը պինակէն առնուազն 30 սանթիմոդր հեռու և կերակուրը մոտեցնել բերնին, ոչ թէ զլու խը կերակուրին:

Գրնչ կարդալ, կարելու մէջ ևս պէտք է մենք մեղ պահնենք, ինչպէս պիտի ընենք ուսելու ժամանակ:

Աւշիլ աջ և ձախ ձեռքով: Լաւ է կոմժու ըստ կործածել, որ ծռելով շատ փոշի կուշտունք, մազերը ծածկուած իսկ բերանը և քիթը անպայման թաց սպունգով կապած:

Մենք շարաթը երկու անգամ մարզանք կ'ընենք, այդ ալ յեցուն սխալներով և չափազանց անկանոն, բայց օրուան քսանը որս ժամերու մէջ մեր գործած ահաւոր սխալները երբէք չենք տեսներ: Այս թէ ինչու չենք օգտուիր իր մարզանքէն:

## Բ.

Այժմ կ'անցնիմ բռն հարցին. Ինչպիս կրնամի օգուիլ մարզանին եւ ո՞ր ժամաներին:

Գիխաւոր մարդունքները եղ ռամնուին երեք տեսակի: Դուկական և Արդիքիկ:

Մոտաւորապէս 15 տարի է որ գործիական մարզանի գէմ պայքարողները շատ եղած են, և երապէս իրաւունք ունին, որովհետեւ գործիաւու մարզարքին առած օգուտը վազան-

ցուկ է, բայց վնասները անդարմանելի են: Գործիական մարզանքը երբեք համաշափ չի զարգացներ, մարմնի ամէն մէկ մասերը, Անչափազանց կը վնասէ մարդուս ներքին գործարաններուն, և միշտ դիտուած է որ այդ մարզանքի հետեւողները երկար կեանք չեն ունենար:

Շուկական մարզանիր. — Ամենէն աւելի տարածուածն է, թէև սկսնակներու համար քիչ մը ձանձրացուցիչ, բայց միակ փրկութիւնը այս մարզանքի մէջ է, Ան կ'ապահովէ համաշափ մարմին, նոյնպէս դնդերներու տեւական տոկունութիւն, ներքին գործարաններու կանոնաւորում: Շուէտ սկան մարզանք կարող է ընել 60-70 տարու մարդը, և միշտ կրնայ օգտուիլ:

Շուէտական մարզան մարդուս մէջ մարմինը կուտայ կամ պահպան կամ պահպան ուժուածել, և աղնի հոգի:

Շուէտական մարզանքներու մէջ ամենավերջին ընդունուած դրութիւնը լինելի սիսրեկն է:

Կը յ անձնարարեմ անոնց որ կը հետաքրքրուի մարզանքով՝ ուսումնասիրել այդ մեթուր:

Արդիքիկ մարզանինիր. — Շուէտական մարզանքը լաւ մը իւրացնելէ յիտոյ միայն սկսելու է արդիքիկ մարզանքներու և այս քոյր մարզանքները զուգընթաց տանելու է այն ստան: միայն մարզիկ մը կրնայ անմրցելի արդիք մը զառնալիր ընտրած ճիւղին մէջ: Այսպէս քիչ ստանէն անկումը անխուսափելի է:

(Նարաւակելի)

Տ. Մարտի 10. 2003

## ՆԱՄԱԿՆԵՐ

— \* —

Արմաշ 13 մարտ 920

...Զեր զրկութ ֆութ պօլը, շատ լաւ խանդավառութիւն մը առաջ բերաւ մեր տղաներուն մէջ, որուն համար անկեղզ շարժակալութիւններ:

Սկառտական շարժումը տեսականօրէն բաւական առենէ ի վեր սկսած ենք, բայց ողերու բացուելովն է որ պիտի կարենանք լեռնայն արշաւներով համեմել զայն:

Դաշտային խաղերը՝ արգէն իրենց կանոններովը տըղաներուն ծանօթ են՝ որոնք ուղիւր խականացելու եկած եր, արդէն մաշեցուցին: Այնքան ջերշ փափաքողներ են գուգակին որ, բարձրագոյն երկու դաստիանները, իրենց մէջ 500ական զրշ: Հաւաքած են մէկ գնդակ գնելու համար, եւ այս շարժումը որպես մէջ յուստու է չէ:

Գրեթէ բոլոր աշոկերութիւնը խանդավառութէն սիրահարուած է ֆութ պօլի որմէ մէկ հատ Ամերիկացիներէն եկած եր, արդէն մաշեցուցին: Այնքան ջերշ փափաքողներ են գուգակին որ, բարձրագոյն երկու դաստիանները, իրենց մէջ 500ական զրշ: Հաւաքած են մէկ գնդակ գնելու համար, եւ այս շարժումը որպես մէջ յուստու է չէ:

Պարժարանին գասացանկի համաձայն տղաքը ամէն  
օր 45 վայրեւեան Նուէտական մարզանք կ'ընեն,  
Բարեկամներ, բարի եղեք սկառտական քանի մը  
պրօշերներ դրկել մեզ.

Զերդ  
ՀԱՅԻՆ ՍԱՐՈՒԵՆԻ

## ՖՈՒԹՊՈԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հ. Մ. Ռ. Մ. ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՋԻ ՄԻջեկի

ԲԵՐԱ. ԹԱԼԻՒՄՀԱՆԻԿԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՋ

ՍԿԻՒՏԱՐ-ԳՈՒՄԴԱԲՈՒ, 14 Մարտ 920

Մրցումը տեղի ունեցաւ ճիշտ որոշեալ ժամին, խա-  
ղը ընդհանուր առ մարդ լաւ անցաւ. միայն անուշադ-  
րութեան հետեւանքով Դումդաբուի խումբէն պարոն մը  
գլխէն հարուած մը ստանալով խաղէն դուրս ելլեւ  
ստիպութցաւ.

Դումդաբու 1ի դէմ 3 կօրվ խաղը շահեցաւ:  
Դաշտուր  
Օ. ՖՐԻՆԿԵԱՆ

ՎՈՍԲՈՐ-ՍԱՄԱՐԹԻԱ, 14 մարտ 920

Պաշտօնապէս ինծի հաղորդուած ժամուն՝ 10ին,  
Վասփոր ամբողջ կազմով պատրաստ էր խողալու. Սա-  
մաթիայէն ոչ ոք ըլլալուն առաջարկեցի Վասփորի խըր-  
բակետին, որպէսզի յաղթութեան ձեւակերպութիւն-  
ները կատարուին, բայց իր վափաքին համաձայն մինչև  
ժամը 10½ սպասեցինք դաշտին վրայ, յուսալով որ  
մինչեւ այն ատեն Սաւաթիան կը հասնի.

Ժամը 10½ին կրկին ըը հասան, որով հրաւիրեցի  
Վասփորը որպէսզի մեկնի յաղթականի իրաւունքը շա-  
հած:

Աւելի ուշ լսեցի թէ՝ Ապամթիան խաղը ժամը 11½ին  
սկսելու մտքով եկեր է իրեն այդպէս հաղորդուած ըլ-  
լալուն, այս մասին կարգադրութիւն մը ընել կեդրոնի  
Վարչութեան կը ճգեր, իսկ մինչեւ այդ՝ Ապամթիա  
պարտուած կը մնայ.

Օրուան դաշտուր  
ՏԻԴՐԱՆ ԽՈՅՑԵԱՆ

ՀԱՅ ԿԴՋԻ-ՄԱՐՔՐԻԳԻԿԻ, 21 մարտ 920

Խաղը սկսաւ ճիշգ որոշեալ ժամուն՝ 1.45ին և ան-  
տաւ կանոնաւոր,

Հայ կողի յաղթական ելաւ. Օի դէմ 1 կօլ շահերով,

Նոյն վոյրին վրայ Անգլիացց կողմէ տեղի ունենալիք  
մրցումի մը հետեւանքով խաղը 8 վայրեւան կրծատել  
ստիպութցանք. Եթէ այս մասին թիմերէն մին բողոքէ  
կարելի է ուրիշ օր մը խաղը շարունակել, պայմանաւ որ  
մրցորդները նոյն անձերը ըլլան:

Դաշտուր  
Օ. ՖՐԻՆԿԵԱՆ

ԵՒԵԼԻ. ԿԱՏԱՐԴԻԿԻ, (\*), 21 մարտ 920

Խաղավայրը՝ Անգլիացիներէն անակնկալ կերպով գը-  
րաւուած ըլլալով խաղը սկսաւ 12.40ին փոխանակ

(\*) ԾԱՀՈՒԹ: Ցաւալի և որ Գաւը Գիւղի քուրպոյի  
խաղավայրը դասալիի կ'ըլլան միշտ եւ ասկայն հակա-  
ռուի առու մասցանանուն խաղին մինչեւ վերը իրենց կո-  
ղութ պահելը ամենամ կը գնահատուի:

11.30ին՝ յաղթական ելաւ նէցի. Օի դէմ 4 կօրով,

Խաղը անցաւ շատ եռանդուն: Առաջինին՝ մրցութ-  
ները իրենց հագուստներու մասին աւելի նախանձախըն-  
դիր ըլլալը և երկրորդին ալ մէկ քանի անդամներուն  
դատաւորին իրաւասութեան մէջ ոտնձգութեան չը փոր-  
մելը վափագելի է.

ՏԻԴՐԱՆ ԽՈՅՑԵԱՆ  
Փոխանորդարար դաշտուր  
Ժ. ԱՌԱՋԵԱՆ

## ԻԶՄԻՐ

7 Մարտ կիրակի օր Աքօլօնի դաշտին մէջ տեղի ու-  
նեցաւ կեղեւնասիօնալ ըրբ մէկի կատաղի մրցումներէն  
մին ընդ մէջ բանիօնի և Արմէնեցնի.

Մրցումը սկսաւ ուշից ժամը 4ին ժողովրդին խան-  
դավառութեան մէջ, և խաղը՝ այնպիսի տաք շրջանի մը  
հասաւ ուր մանաւանդ ռկվորիին սիալին պատճառուու-  
հայ և յոյն ներկաներու միջն բաւական անհաճոյ դէպք  
մը անցաւ նոյն իսկ խնդիրը այնքան մեծցաւ և կրիւ-  
ները պահան յաճախադէպ եղան որ Հելլէն ոստիկա-  
նութիւնը ստիպութցաւ զօրաւոր կերպով միջամտել:

Մրցումը աւարտիցաւ Արմէնիքնի պարտութեամբ  
1—2 կօրով: Այսպէսով ընդմիջութ և դուցէ շատ քիչ յոյ-  
սով՝ հայ ակումբը կորսնցուց արձարեաւ գուար:

Սոյն մրցման պարտութեան պատճառը առաջին  
րկվորիին յայներու ըրած կողմանակցութիւնն էր, երկրորդ՝  
Պրն. Մկրտիչ Յարեթեանը, որ ակումբին պատճառուելի  
ուժերէն մին է, կը քացակալէր հիւանդութեան պատճառ-  
ուաւ, երրորդ՝ Պրն. Համբարձում կիւտէնեան որ այն-  
պէս շատ լաւ խաղացով մըն էր, իսակը նոր սկսելուն ճակ-  
տին կից մը ստանալով, դեղարան առաջնորդուեցաւ և  
չկարողացաւ խաղալ

Այսօրուան Յ կարեւոր ակումբներուն կէտերը առնաք-  
են:

Աքօլօն 8, Արմէնիքն 6, Բանիօնին 4 կէտ:

Դաւ կիրակի օր կը վերջանան յիշեալ մրցումները և  
յայտնի կ'ըլլայ շահողը և առտիճանաւորները:

Ցուսանք գոնէ Երկրորդ՝ հանդիսանայ մեր ակումբը  
որ ամէն ինչ զօհեց յաղթակոն ելլեւը համար:

ԻԶՄԻՐ, 18 մարտ 920

14 Մարտ կիրակի օր Աքօլօնի դաշտին մէջ տեղի  
ունեցաւ կեղեւնասիօնալ ըրբ մէկի վերջին մրցումը Աքօլ-  
օնի և Բանիօնի միջն.

Աքօլօնը ունէր 8 կէտ, իսկ Բանիօնը 6.

Խաղը սկսաւ ճիշգ ժամը 4ին բազմութեան մեծ  
խանդավառութեան մէջ և վերջացաւ Աքօլօնի յաղթու-  
թեամբ 4—1. որով Աքօլօնը վերջնականապէս շահեցաւ  
յաղթութեան բաժակը:

Իզմիրի կեղեւնասիօնալ /ըր մէկը վերջացաւ հետեւ-  
եալ աստիճանաւորումով:

Աքօլօն 10 կէտ. Դաւաթը շահած

Արմէնիքն 8 ։ Իզմիրի մէջ երկու հանդիսացած  
Բանիօնը 6 ։ ։ ։ ։ Երրորդ ։

ՀԱՅԻՆ ՑԱՐԸԹԵԱՆ



# ՅՈՒԽ ՊՕԼ.

## ՊԵՐԵՐՈՒՆ

Աւքերը վերջին պաշտպանողական կարեւ ու բազոյն ոյլերն են, անոնց յանձնուած և վըստահուած է առագին սրաւասիմանուածութիւն ներ որ իրենց վասահուած պարաւիկանապէս ցուցնելու են թէ՝ արժանի ճն այդ տեսակ պատուախատութիւններ կրելու ։ Միրիկ Փութագորանիւր ձեր վրայ ծանրացած պարտական թիւններուն առանց զոհացում տալու ։ Եթէ կրնար այդ պաշտօնին արժանի ըմանիդ ցուցնել :

Այդ պահանջներն են քաջաբար պայքարելով կոլերնիդ պաշտպանիկ և ձեզի հետ աշխատադ ըսկերներուն աշխատ ութիւնը պարապը ըս հանկ այլ անոնց օքներու համար ամէն ճիշ թէ ափեր առանց վհատնելու, որ առանց մարդու եւրու չէք կրնար կատարել ։ Մարդու երա համար այլ պէտք է աշխատիք խաղըն օրէնքները և պահանջները նկատի առնել :

Գիշերը ամէն բանէ առաջ պէտք է բար զնդակել հայ ու ուժովներ ըլլան, թէն մաս ու մարդիկ տարբեր կրնան խօսիլ, բայց ես իմ անձնական փորձառութիւններս նկատի առնել համազուած եմ որ շատ կարեւոր է խոզի մը ժամանակ զնդակել կարելի եղածին չափ իր կոլեն հեռացնել անջուշ միևնույն ժամանակ նկատի առնել ուր և ինչ ուղղութեամբ դրկել, որ անձնակարու որ է զնդակը առա ճիշ պահանջուած անոր և ոչ թէ հասած կազմը :

Եսու անգամներ լիիքի մը սիսակ կողմ մը զարներն համար վնասուած է որ իսումը, շատ զգուշութիւն ընկու է որովհեած պատիկ արխանին են որ կոյ ըսկ տալու պատճան կր զաւանան ։

Շուտ անգամներ դիտու եմ մեր խոզացները մինչև իսկ լաւագոյնները, ուսուք զբն զարկելն հարուածելու արուեալը զէաք եղածին չափ ։ Են կրցած սորվիկ և կոմ այդ զաջանիքը չեն կրցած ձորք բերել, որուն միայ պատճանը իրենց անհոգութիւնը կը թուի ըլլան, սրանին ըստ բարդիքի գնդակին հարուած մի կուտան խնդիր չէ թէ սախէն մէկ հարուածը :

Պաշտին կէսը անցած էր իսկ վերջինը քանի մը յայլ հազիւ հեռացած իր մէն, վերջապէս զարկած է կը բաւէ!! Քանի յը անգամներ հարց տուած եմ թէ ինչու վերջինը առաջինին չափ չէ կրցած հարուածել, պատճախանը եղած է սոքին լու չեկաւ . ինչու, ը գիտեր :

Ան հոս է զալտնիքը գնդակին հարուած տալու որ շատ մը ձեւեր ունի : Ամէն ձև հոս չի պիտի կրնամ տալ որովհետեւ գրելով կարելի չէ ամէն ձև հասկցնել, ապագային պատկերներով կը ջանամ յատակօրէն ցուցունել այն ձեւերը՝ որոնք կը մնամ գնդակին փափագուած բարձրութիւնը և հեռաւորութիւնը տալ, կը բայէ որ բաւական ոյժ ունենան զարնող որունքները :

Գնդակը հետո զրկելու համար մարդ անպատճառ ահակի ոյժի մը տէրը ըլլալու չէ,

ֆութայի մէջ իր ունեցած ոյժը վարպետութեամբ կարենալ զործածելն է :

Ամենայարձար վարժութիւնը բաց դաշտի մը վրայ երթար և հեռու է հեռու իրարու բաստանն է, թէ բարձրէն և թէ ցածէն, այս կերպով պիտի կրնաք թէ ոսքերնիդ յարձարցնելու վարժութիւն և թէ սրունքներուդ մկանները պատրաստել, անշուտ նոյն պահուն աշքերնիդ պիտի վարժութիւն են կող դէմ եկող գնդակներուն առնեկիք ուղղութիւնները տեսնել և ժամանակն անոր յարձարցնել ինքինքնիդ :

Ա. Ա. Ը. Կ.

## Հ. Ա. Ը. ԿԵՐՈՐՈՒԵՆ

ՑԱՅՑԱՐԱԲԱՐԱՅԻԹԻՒՆ. — Ն օխապէս քանից եղած գրաւոր հրաւերները անպատճախնի մնա ցած ըլլալով, ստուգած ենք վերջին անգամ և հրապարակու ։ առ իրել Պ. ԶՈՒԵԴ. ՍՄԲԱՏ-ԵՒԵՐ, մինչև կարդի 15, ու զրադի կեղրունի Վարչութեան տալ հայիւր այդ զամարներուն՝ որ իրեմ վատահուած են, երբ դեռ միա թեանս վատահութիւնը կը վայելը, փախ մնակ թերթերու մէջ բաշխութիւն առաջինիքն յարժարարութիւններ ընկու գրամմերու և գոյքերու մասին որոնք, ամէն բան, աւաջ միութեանն կը պատկանին :

Այս ասթիւ կ'ոգուուինք յայտարարելու որ կը Պ. ՎՈՒԵՏԵՍԵՐԸ մրութեանն կապուած են և ցարդ գայութիւն ունին : Պ. Զունդ այդ խմբին միոյն մարդուն կը եի 02 0.81, Բ. Զ. Զ.

Հ. Ա. Ը. ԿԵՐՈՐՈՒԵՆ  
Գ. Ա. Ը. ԿԵՐՈՐՈՒԵՆ